

Ենչպէս ասող մը անամպ երկինքի մէջ օօօռուած՝

835 Կը սիրէ ալեաց վլրայ իր պատկերին զըննել ցոլբն:

Անոր ուրչն ալ չէր լլաւեր ոչ հառաջանի, եւ ոչ ոդր...

Աւ այսպէս մեռաւ ան, թէ այս մեռնիլ էր երբեմ:

Ե. Ե. Դ.

Ա. Ե Բ Զ

## ՊԱՏՄԱԿԱՆ

ԹԷՌԴՈՍԻ ՎԱՆՔԸ, ԱՆՈՐ ՀԱՅԱԶԳԻ ՎԱ-  
ՆԱՀԱՅՐԸ, ԵՒ ԻՒՐԱԿԵՐՏ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՆ

1. — ԹէՌԴՈՍԻ վաճիմին և կազմու-  
թինը.

Ինչպէս ակնորկած ենք մեր հախըն-  
թաց յօգուածին մէջ, Մար-Մարայի մեր ու-  
ղեւութիւնն առթիւ, հանգիպեցանք նաև  
Արքա ԹէՌԴՈՍԻ վանքը, որ Մար-Մարային  
դէյ Արքւուտք, փաց քիլօմետր, իսկ Բեթ-  
ղակմէն նոյն չափ հեռի կը գտնուի զէպի  
Արեւելք: Մար-Մարայի զասիվերէն 10-20  
վայրկեան յետոյ, ուղեւութ կարող կ'ըլլայ  
տեսնել ԹէՌԴՈՍԻ վանքը, շինուած արդա-  
րեւ սարահարթի մը վրայ, հիանալի զիր-  
քով մը և ակնապարար տիսարաններով:  
Վանքին սարահարթէն՝ աչաց առջեւ, զե-  
ղեցկորէն կը պարզուի Մեսանու Շովլ: Եթէ  
Մար-Մարան հաստահիմն չենքերու խոր  
վիրապի մը զիրքն ունի, ընդհակառակն  
ԹէՌԴՈՍԻ վանքը զեղազարդ ծաղկարլութի  
մը հմայքը կ'ընծայէ: Վանքին չուր-  
ջը գտնուած ընդարձակ բացաստանը և  
այլ տեղազարդակն զեղեցկութիւններ ճշշ-  
գորէն կ'արդարացնեն բոցակիզեալ խոր-  
հրդաւոր խնկամանի մը սիրուն զրոյցը,  
որուն համաձայն, Արքա ԹէՌԴՈՍ ընտրած  
է իր չինելիք վանքին տեղը, իրաւի խուն-  
կով ու մոմոյ վնասուած վայր մը: Դրժ-  
ուարին վերելքներէն պարտասած ուղեւու-  
թին համար, ան յարմարազոյն վանքն է,  
ուր կրնայ գտնեն հանգիստ և կազզոյր:  
Վանքին այժմու չենքերը արժէք մը չեն  
ներկայացներ, թէն յայտնի է որ բազմա-  
թիւ ուխտաւորներ և վանականներ պա-

րունակող չենքերուն հիմեր զեռ կ'երե-  
սնն: Վանքին արտաքին զոնէն զուրս,  
դէպի Բեթղեհէմ տանող ճանապարհի մուտ-  
քը ունի զեղեցկի ծառուղի մը և սակա-  
ւաթիւ պարտէցներ զարդարանքն են այս  
վանքին, պատկրազմէն յառաջ նորոգու-  
թիւն մը սկսուած է, բայց կէս մնացած,  
և այժմ աւ աւելի մնեծ նորոգութեան մը  
պէտքը զգալի է, մանաւանդ սա պատճա-  
ռու որ պատերազմի ընթացքին այս վան-  
քը պատճէ, եղած է Պաղեստինը գրաւող  
անդղիական յաղթապանծ բանակին՝ որուն  
մէկ ջոկատը հո՞ս ապաստանած՝ կուի մը-  
զած է ընդզէմ թթական զինուորներուն՝  
որ իրենց ուժաձգութիւններով աւերներ  
պատճառած են վանքին: Արգէն ոչինչ մը-  
նացած վանքին վաղնջական չենքերէն,  
բայց Մովլու Քարայրէն և Մայր Եկեղեցին,  
որուն զմբէթը զարեր յառաջ քանդուած  
էր, բայց հնորեայ պատերը կը մնան. իբր  
նմոյց զեղեցկի ճարտարապետութեան մը:  
Ինչպէս տիսանք միայն 3-4 վանականներ  
կային, և կը զբաղէին վանքին անկարե-  
ւոր նորոգութիւններով, վերջնոցս ծախքը  
կը հոգացուէր վանքին պարտէզներուն և  
արտերուն արդիւնքով, պահստածը կ'ստա-  
նային երսւազէմի Յունաց պատրիարքա-  
րանէն: Այս վանքին կրաստեալ արարե-  
րէն անունն է Տէյր Տօղի, կը կաչուի նաև՝  
Տէյր Իսի Ապէյս:

2. — ԹէՌԴՈՍԻ վաճիմին պատճու-  
թինը.

Այս վանքը հիմնած է Արքայ ԹէՌԴՈՍ  
Կապազովկիւցին, Մար-Մարայի հալքենու-  
կիցը. ան ծնած է 423ին: Բեթրայի կոփո-  
կոպոս ԹէՌԴՈՍ, անոր աշակերտը, իբ ու-  
սուցչին ներըդին մէջ, կը յիշատակէ թէ

թէոգոս ծնուծ է Կապագովիկիոյ Մոզարիս զիւզին մէջ, որ անծանօթ զիւզ մը ըլլաւալով՝ Թէոգոսի հնորհիւ հանրածանօթ եղած է: Ան 451ին եկած է Երուսաղէմ: Ժամանակ մը վերջ ընդհանուր վարիչ կարգուած է Պարփեայի վանքին, (տե՛ս ԱԻՄՆ 1927, թ. 4, էջ 109-112), 460ին եկած հաստառուած է Մոզելոյ Այր կոշուած տեղը, և հո՛ն 476ին հիմնած է վանք մը ընդարձակ հաստատութիւններով: այնպէս որ մինչեւ չորս հարիւր վանականներ ապաստան զբած են հո՛ն, նոյն իսկ Թէոգոսի ժամանակ, վանքը տեղի ընդարձակ չէնքերով և ճոխութիւններով պայծառացած էր, հիմնադիրը տեղուցւած էր նաև զանազան արհեստանոցներ՝ ուր վանականք կը զրադէին իրենց արհեստներով, և աղքատանոցներ՝ ուրիշ կը կերակրուէին չքաւորք և պանդուխտք: Թէոգոսի օրով, վանքը քաղաքի մը երեսոյն տասած էր: ան րուրու հաստատութեանց հոգին դարձած էր, և որ նշանաւոր հանդիսացաւ նաև իր առաքինական առատածենութեամբն: 513-518ի Պաղեստինեան սովին, Թէոգոս և հասարակաց դանձանակինց եղած էր, ինչպէս կը զրէ Մետափրաստ, իր կենսապիրը, ան ժողովրդական գէմք մը եղած էր իր դարուն, լաւազոյն յարաբերութիւններ կը մէակէր Մար Սարայի, և այլոց հետ. 529 Յունուար 11ին վախճանեցաւ, զրիթէ հարիւր տարեկան, ժողովրդական բացառիկ յուղարկաւորութեամբ իր մարմինը ամփոփուեցաւ Մոզելոյ Պատայրին մէջ: Իր հիմնարկութեան տարեգործի յիշտատիկը սովորութիւն դարձաւ տօնել Մայիս 6ին և Գեկտ. 2ին, համաձայն Երուսաղէմի ծիստարանին:

Արեւելից գէմք մըն էր Թէոգոս, և ան իր վանքին մէջ մասնաւոր ուր ցոյց կուտար Արեւելիքն եկող բուրոր իր հայրենակիցներուն: Իր ժամանակակից կենսազիրը՝ Սկիթուողուսեցին կը յիշէ թէ Թէոգոս իր վանքին մէջ հիմնած էր արեւելեան վանականաց համար ուրոյն եկեղեցիներ՝ ուր իրենց լեզուաւ կը կատարէին սովորութիւն և պատարագ: Այս վանականաց մէջ միծ թիւ մը կը կազմէին Հայիրը, որ ունէին իրենց յատուկ եկեղեցին, (այս մասին տե՛ս ԱԻՄՆ վերը էջ նոյն): Բայց այս առթիւ պէտք է յիշէլ թէ Ս. Տեղեաց մէջ արեւելեան վանականաց յա-

տուէ լոյզ կանոնական սովորութիւնը կը յիշտատիութ նոյն իսկ Հերոնիմոսի (331-420) օրով, վերջոյն 57րդ նամակին մէջ, ուր կը կարգանք հետեւեալը: օինչ պիտի ըսենք Հայաստանի, Պարսկաստանի, Հնդկաստանի, Եթովպիոյ, Պանտոսի և Կապաղովիկիոյ վանականներով ճոխացեալ երկիրներու մասին. ասոնք կը հաւասարին Եղիպատրի, Խորին Ասորուց, Միջագետքի բուրը այն միայնակեաց խումբերուն որ Արեւելիքն զրկուած են, և անոնք են որ մեզ կ'ընծայեն ամէն առաքինութեանց տեսակները: լեզուն տարբեր է, բայց բարեպաշտութիւնը նոյնն է. որքան ազգեր կան աշխարհի մէջ, զրեթէ նոյնքան իսումբեր՝ որ կը ասովունք յերուսալիմ: Այս քաղաքին մէջ այնքան ազօթքի տեղեր կան որ մէկ օր չի բաւեր անոնց այցելութիւն առաւ համար. (տե՛ս F. Lagrange, Letters choisies de S. Jérôme, էջ 160): Հերոնիմոսի այս չքնազ տողերը կարելի է կարեւոր յիշտատիարան մը նկատել հայկական ծախարանի կազմութեան և Ս. Գրոց, զոնէ Սամոսաց, հայ թարգմանութեան նախնականութեան, երդ գարեն յառաջ. մի և նոյն ժամանակ անհերքելի ապացոյց մը թէ Թէոգոսի վանքին և Ս. Տեղեաց մէջ հայ լեզուաւ սովորութիւնը շարունակութիւնն էր նախընթաց արքիներու կանոնական սովորութեանց:

Միջնակեալ այս կէտը փակելով՝ շարունակներ Թէոգոսի վանքին պատմական մասը: Նոյն վանքը, 614ին, Պարոից արշաւանց ժամանակ, չենք կարծեր որ զերծ մնացած ըլլայ աւելումներէ. նոյն ատեն, վանքին վանակայըն էր Մոտեսոսոս, որ երսուազիմի տթոսին տեղապահ կարգուեցաւ և անոր վիճակեցաւ կործանուած եկեղեց յիշները վիրաշինել: Բնական էր որ Մոտեսոս ամենէն աւելի պիտի անզրագանար իր վանքին վերանորոգութեան: 808ին, Commemoratorium de Casis Dei խորագով զրուած յիշտատիարան մը կը վկայէ թէ այս թուականին, Թէոգոսի վանքին մէջէ ապրէին 70 վանականներ. կը նկարագրէ Սարակինոսաց գործած աւելները. իսկ 809 և 813 ին, Թէոգոսին պատմէշին համաձայն, նոյն վանքը ամբողջովին աւերակ դորձած էր, կրօնաւորներէն ոմանք փախած են կիպ-

բառ, այլք կ. Պոլիս, ուր Միքայէլ կայտոն  
լու ընդունելութեւն մը ըրուծ է անոնց:  
Այս թուականէն յատոյ մասամբ մը կը  
նորոգուի վահքը և կը սկսի կրօնաւորա-  
կան կեանքը, այնպէս որ մինչեւ մի՛ - ժ.Դ.  
գար այցելող Յոյն և Լատին ուղղեցիրներ  
կանգան կը զտնեն վահքը, և ժերդին  
ան զարձեալ աւերեալ վիճակ մը ունեցած է  
(տե՛ս Revue de l'Orient Chrétien. 1900 էջ  
286-89): Այս կործանումներուն մէջ ան-  
վաս կը մնայ միայն Մողեր Քարայր, որ  
եկեղեցին վերսածւած է, յատակը մոզա-  
յիք, պատերուն մէջ ազուցւած են Արքայ  
Թէոդոսի և ուրիշներու տապանաքարերը,  
առանց արձանազբութեան, ինչպէս մէջք  
առ տեսանք, հոն թագուած են նաև ուրիշ  
բարեկալուած կանանց հետ Թէոդոսի մայրը  
և Մոր-Սարայի մայրը:

3.—Թէոդոփ Վանքին վաճառայր  
հայացքի Սովորութու.

Սովորու Քարայրին մեր այցելութեան առթիւ վանականք զայց տուին մենք թէստ գոսի յաջորդ վանահայր հայազգի Առփեռնիստի գերեզմանը, որուն տապահաքարը, թէստասի գերեզմանին մօտ, ազուցուած էր քարայրին հարուային պատին։ Մեր ուխտը կատարեցինք Առփեռնիստ տապահնին, որուն վրայ դժբախտաբար չգտանք ու ե արձանագրութիւն։ Բայց հետաքրքրութեանք զիտնալու ինքնութիւնը այս վասակաւոր հայ վանականին, որուն կենսագրութիւնը Գերմանացի Hoffmann Usener յասաջարանով մէջ հրատարակած է, 1890 ին։ Լայցրիկ, Թէստորի և Ակիւթուազունցոյն յօւնարէն բնագրերով։ Ահա նոյն կենսագրութեան կարեւոր մասը կը գննենք հսու, թէրգմանութեամբ Ամեն։ Տ. Դուրիան Արրաջան Պատրիարք Հօր. «Արրայ թէստ գոսի վանքին իրեւ առաջնորդ յաջորդեց Առփեռնիստ, որ վանական բարեկարգութեանց մէջ յայտնի հռչակ ունէր։ Առփեռնիստ հայ էր ազգաւ. Աերտասահոյ մետքագուատ թեան ենթարկուած Զոյմերի կոչուած զիւղէն։ Դեռ երիտասարդ՝ թողուած իր հայրենիքը՝ Երուսաղէմ եկաւ, և բազմաթիւ հայրերու հանդիպելով, և իւրաքանչիւրին վանքն ուսումնասուրելով և այդ տապարութիւնը կրելով իր անձինք վրայ՝ եկաւ և երանելի թէստոսի վանքը

մանելով՝ վաճական սքիմն հագաւ, և վաճականորէն կրթուելով և վաճական տառաքինու թիւններէ ըջապատռաւած՝ իր վարքին հիմք ըրաւ խոնարհութիւնը և հեղութիւնը: Առաքինասէր ճգնութեան բոլոր փորձերէն անցնելով՝ շատ ու զանազան սպասարկութիւններ կասարեց այդ վանքին մէջ, և յայտնագիտ հրահանգուած ըլլուց վանքին մէջ իերուղի եղաւ 15 տարիներ, և ըստ այսմ հաւանութեամբ մէկ արքոցին թէղողոսի՝ անոր վախճանուուէն յետոյ ստանձնեց վանքին տուածնորդութիւնը: Երանելին Սովորոնիսոս հօրեզզօրորդի մը ունէր Մամաս անունով: Այս Մամասը երիտասարդգութեան մէջ՝ արկածի մը հետեանքով, ներքինացուած էր բժիշկներու ձեռամբ: Բիւրգանդիոն երթալով՝ Անտառաս թագաւորան անձնելապահն եղաւ, և հետզհետէ յառաջզիմելով հրամանատարի պաշտօնին ալ բարձրացաւ: Ասիկա շատ ճոխ ու առատ նուերներ ըրաւ վանքին: Այդ նու էրներուն չնորհիւ՝ սուրբն Սովորոնիս քառապատիկ ընդարձակութեամբ լայնցուց վանքը, երանելի թէղողոսի նընջումէն վերջը: Ի հիմանէ շնուց նոյն վանքին մէջ հեղեղցի մը յանոււն ամէնօրհնեալ Սուրբ Աստուածածնի և միշտ կուսին Մարիամաւ: Բայց ի՞նչ հարկ որ ամեն ինչ թուեմ մի առ մի: Սովորոնիսոփ աշխատանքներն ու բարեկարգութիւններն մեծապէս փայլեցան երանելի արքա թէղողոսի վանքին մէջ, վասն զի ոչ միայն տարուէ տարի աւելցուած չէնքերով և եկամուռներով հարստացուց զայն, այդ և անոր մէջ եռապատիկ բազմացուց վաճականներու թիւը. և համառատ խօսելով՝ 14 տարի և 2 ամիս բարուոք կառավարելէ յետայ այդ վանքը, ուրախ սրտով մեռաւ 543ին, մարտ ամսու 2ին:

Երբ մօտ էր վախճանելու՝ ըստու իր մօտը կեցող ու լացող աշակերտին. « Ո՞՛ ցաւիր որդիեակս, եթէ երրեք համարձակութիւն գտնեմ, եօթներորդ օրը կ'առնեմքեզ, որպէս զի ինծի հայ ըլլաս հանցըստեան տեղուոյն մէջ», ինչ որ պատահեցաւ. Գտն զի եօթներորդ օրը մեռաւ տշակերտը, ու ամէնքը վերահասու եղան Առփրոյնիոսի համարձակութեանը Առուծոյ մօտ» (ՏԵ՛Ս բնագիրը 111-113): Այս տողերը ինքնին ուղարձակաս են ճանանելու

համար հայազգի Սովորոնիսոսի իր արբաշկեց կեանքին, զործունէութեան և թէուզոսի վանքին վերաբերութեամբ կատարուած շինարար աշխատանքին մէջ:

4.— Հայազգի Սովորոնիսոսի իւրօնիեց Մայր Եկեղեցին .

Մէնք տեսանք արդէն թէ ժերդ զարուն կործանուած էին թէուզոսի վանքին եկեղեցիները և ուրիշ հաստատութեանները, աւերակի կոյս մը դարձած էր ան և վերջին ժամանակները միայն սրացաւ միաբաններ ձեռնարկած են կործանումէ աշատ մնացած Ս. Աստուածածնի Մայր Եկեղեցւոյ չորս պատերն և եկեղեցին իր ամբողջութեամբ կառուցուածքի հին ոճովն վերացինել, բայց զործը երեսի վրայ մնացած է նիւթակոն պատճառներով:

Այս կիսականզուն եկեղեցին անտառակայս հայազգի Սովորոնիսոսի շինել տըսունն է, զոր կը միշտակէ իր կենսազիրը: Մոյն եկեղեցւոյն ճարտարապետական յօրինուածքէն յայտնի է թէ հայու ձեռքով շինուած է, ճարտարապետը հայ մէն է, ի՞նչպէս— արդէն վերի թարգմանուած հատուածէն տեսանք, պատճականորէն յայտնի է հայազգի Սովորոնիսոսի յաջորդութիւնը՝ թէուզոսի վանքին վանաւայրութեան, և անոր առատած նուութեամբ նոյն Մայր եկեղեցւոյն շինութիւնը. Սովորոնիսոսի նման Հայաստանցի մը պիտի փափաքէր որ իր ձեռակերար ըլլար հայեցի, հայաշն ուսուի այն ճարտարապետական ոճ՝ զոր տեսած էր իր հայրենիքին՝ Սեբաստիոյ մէջ, պիտի մշտնջնաւուրէր իր վանքին մէջ: Անշուշտ այս բացատրութիւնը շատ համոզիչ պիտի չթուրէր, եթէ աւելի զօրաւորազոյն փաստ մը կամ զիտական ապաւոյց մը ի ձեռին չունենայինք. այդ փաստը կը հայթայթի մէկ Աւորոբացի գիտնական մը՝ Յ. Strzygowski; Ան 1901-ին երուսաղէմ եկած, այցելած է մեր վանքը. տեսակցած է հանգուցեալ Վեհապետեան Յարութիւն Պատրիարքին հետ. տեսած է Ս. Յակոբայ վանքին ձեռագրաց Մատենագարանը և հրացում յայտնած է վանքին և անոր հնութեանց մասին. յիշեալ գիտականը անտարակոյս այցելած է նաև թէուզոսի վանքը և ուսումնասիրութեան

համար զրի առած է նոյն վանքին յատակացիծը, զոր զետեղած կը տեսնենք «Հայկական ժարտարապետութեան» վերաբերեալ իր մէկ զերմաններէն հոյակապ ուսումնասիրութեան մէջ (էջ 502), զոր հրատարակած է 1918ին, ծանօթ հայ ճարտարապետ Թորոս Թորամաննեանի գործակցութեամբ: Յ. Strzygowski իր նոյն զրքին մէջ (էջ 502-4) մեզ կը լուսարանէ թէ թէուզոսի կիսակործան եկեղեցին հայ ճարտարապետական ձեռքով շինուած է, և ունի հայկական մատնաւոր ոճ մը: Հետեւեալն է անոր լուսարանութեանց իմաստը. Եզիպտական, Ասորական, Միջազգետաց և Արևմտեան ճարտարապետութեան մէջ եկեղեցին գմբէթը կը զետեղեն չէնքին ո՛չ թէ «մէջտեղը» այլ կամ արեւելեան կոզմը, կողակին եւ դասին մօտերը, և կամ արեւմտեան կոզմը՝ չէնքին անդաստակին վրայ. իսկ հայ ճարտարապետը՝ եկեղեցւոյ հիմնարկութեան չսկսած, լրջօրէն կը մտածէ գմբէթին շինութեան վրայ. այդ պարուզան, անոր համար օրինք մը, էական սկզբունք մըն է, որպէսի զգմբէթը չէնքին մէջտեղը» ըլլայ (Der kuppel du Mitte). գարձեալ, հայ վարպետին համար, զմբէթը չէնքին շիզն է. թէուզոսի վանքին Ս. Կուսի Մայր Եկեղեցւոյն զմբէթը ճիշդ ամէջտեղն է, նըման Հայաստանի եկեղեցիներուն, ուստի նոյն եկեղեցին շինել տուովին հայազգի ըլլալը, և հայ ճարտարապետութեան օրինքին համաձայն, եկեղեցւոյ զմբէթը ճշշգործն ամէջտեղը» ըլլալը նկատի առնելով Յ. Strzygowski կը հարցնէ թէ չէնք հակիր ընդունել թէ նոյն եկեղեցին շինողները Հայեր էին. եկեղեցին հայաշն էր: Յիշեալ զիտունին յատակապիծը բազտանւով մէր Մայր Մայր Մաշտոցի եկեղեցեաց սկիմնարկութեանց յատակապիծին հետ, ըստ ամենայնի իրաւունք կուտանք յարգելի գիտնականին լուսարանութեանց և գիտական ճշտումներուն, մըր ականատեսի վկայութեամբ և հաստատելով թէ թէուզոսի վանքին եկեղեցին շինող ճարտարապետը հայ մըն է և ճշգորէն հայաշն:

Մէնք զրեցինք այս տողերը, որքան քրիստոնէական այս հին հաստատութիւնը ծանօթացներու տեսնչով, նոյնքան և աւելի Հայ պատմապրութեան սեփական ծրանին հազցնելու Մեծին Սեբաստիոյ՝ զա-

ւահիներէն՝ միայն՝ հայտպդի Սովորոնիոսի՝  
ոչ ի՞ց կազմակերպիչ ոգւովն և հանձարու-  
թից յաջողած է ոչ միայն մեծ ծառայու-  
թիւն մասուցանել պատկանած վանքին և  
Երուսաղէմի Անապատին, այլ նաև իր

հայրենի երկին հոգեոր կեանքը և գեղար-  
ուհասի գեղեցկութիւններն չքեզօրէն պայ-  
ծառացնել մինչև Պաղեստինի խորը, ի պահ-  
ծացումն այն ցեղին որմէ սկրած էր ինքը:

ՄԿՐՏԻՉ ԵՊՈ. ԱՂԱԽՆԱԽՆԵՒ

## ՄԱԴԱՎԱՌԻՆԻՒԻ ՃԱՌԵՐՈՒԽՆ ՄԵԿ ՆՈՐ ԶԵՐԱԳԻՐԸ

Նար. ԱԽՈՒ Թիւ 1. 19հզ

### Տպագիրը

### Տեռագիրը

» — »	34	զի ողորմութիւն . . .	զի ա՛յս ողորմութիւն	
» — »	38	զոնցուցանել զմէծատամբն	անցանել զմէծատամբն	
» 77 »	6-24	(Քջանկեւ Հաւուշը շուշ հայ- » 78 »	հապա եթէ տրտմիջիք և հայ- հոյիցէք —	հապա եթէ տրտմիջիք և հայհոյիցէք, իսունչէ . . . և իրրե չար ինչ զաղքա- տութիւնդ համարիցիք
» — »	7-8	որպէս Սողոմայեցիք, որք . . . և անդ տանջելոց են	որոց ի դէա են Սողոմայեցն(1) պա- տիժքն . . . և անդ ակն ունին տանջանաց	
» — »		որոց մի՛ լիցի ձառ. Փ	որ քա՞ւ եւ մի լիցի ձառ. Բ	
» 79 »	5	յարգարութենէ	յառաքինութենէ	
» — »	8	վարիւք	վարուք	
» — »	10	առողջացուցանել	ողջացուցանել	
» — »	16	յաղագս փրկութեան	յաղագս բազմաց փրկութեան (հմմտ. Տպ. էջ 81 տ. 4)	
» — »	25	ցանկի հօտիդ տեսանէք	ցանկ ի հաւատի տեսանեմք	
» — »	27	զհետ գայլոց ընթացեալ	զհետ գայլոց ընթացեալ լինին հաւատք	
» 80 »	6	գայլավատնեալ	տարավատնեալ (բառաբառ շանչ ոյ- քառը)	
» — »	10-11	յահեղ հովուապիտէն	յահէ ահեղ հով[ու]ապիտին	
» — »	19	զապաւաս տօնից (Մադ. Բ 3)	զապաւաս պատուանդանից (.)	
» — »	30-33	յիշեա և զփոյթս Պաւզոսի և Պետրոսի . . . որք հրով . . .	(ոյս ոսէնքը շանի Դը Աւունքը)	
» 81 »	10	ուսցին և մերքն բարեաց գործոց վերակացու լինել	ուսցին և մերքն բարի զործովք վե- րակացու լինել	
» — »	24	աստուածածանութեամբն	աստուածածանաւթութեամբն (Բնդէ- ռնին ուրիշ չընալին ու)	
» 82 »	12	իլուցելոյ ճրագէ լուսաւորին	ի լուցելոյ ճրագէ լուցանին	
» — »	34	մթերք մեղաց մեծից	մթերք մեղանաց	
» — »	11	սիրնկոնք	. . . ունիքն (բառին առաջին հաջ Եղանակ)	
» — »	13	հմայք զիւական (հմմտ. էջ 85 տ. 8-9)	հմայք զիւթական	
» — »	18	ի տեսիլս հրապարակին	ի տեսս հրապարակին	
» — »	22	շուայտութեամբ զեղսկալսն	զաւշիոտութեամբն զեխութիւն և որ-	